

## ՀՍԿՈՒՄ՝ ՄԵՌԱԾ՝ ՅՈՅՍԵՐՈՒ

«Եկեացէ ի վերայ իմ . . . » :

Եփրատայի հովիտին մէջ ծուարած  
յիսուսանուէր Քոյրերու

Չանգի մը ձայնն կ'աւեսէ պանն խոկումին՝  
Մարմնադրուծ այդ կիներուն երկնասէնչ,  
Երազունակ՝ կուգան կարգաւ կը բարուին,  
Գերերչանիկ՝ իրենց աղուոր սուգին մէջ :

Մինչ Անժելիսն մութ սարերէն հեռակայ,  
Աղանակերպ այդ կոյսերուն գեղունի,  
«Եկեացէ» ի «Ավէ Մարիա»ն կը հեկեկայ,  
Միանձնուհի մ'ինչպէս սրտում աշունի

Եզրեանի՝ պարզած թելեր առքնքեր  
Հոգիներուն, ուր շուշաններ կը ծաղկին  
Հաւասփ յորդ շարունանին փոլն ի վեր,

Կ'արսասանէ. «Եկեացէ՛, Տէ՛ր», երազին  
Հրածեւ տուած մեր արտերուն յոգնարեկ :  
Եւ ա՛լ չծաղկի մեղքի ժպիտն հոն երբեք :

## ՀԱՂՈՐԴՈՒԹԻՒՆ՝ ԼՈՒՍՆԻ ՏԱԿ

Շարուն շարուն կուգան ան նի բոլորուիլ  
Վերջալոյսի շողերովը բոքնկաճ  
Մախուր, անգայտ բաց երկնի սը-տակ բիլ,  
Աղօթի մէջ վիմաստած՝ առ Աստուած . . . :

Լեռներէն վեր կը բարձրանայ, լո՛ւս խորհուրդ,  
Գէմ մը աղուոր, նըման մօրք Յիսուսին,  
Այլեր ամէն անոր կ'երբան անյազուրդ,  
Հրաւակեւտ այդ ներքուածին, լի լուսին,

Որ երկինքէն կ'իջնէ կարծես յամբար  
Երկրի վրայ իր ժպիտովն արծաթէ,  
Ու արտերու սրկիտին մէջ իբր նշխար

Միտոնաւիթ՝ հազրգոտքի՛ն կը կաթէ :  
Մինչ Քոյրերը այդ տեսիլէն հրաբած՝  
Աստուանաբեւ կը մերձենան առ Աստուած :

ՀՄԱՅԵԱԿ ԳՐԱՆԵԱՆ

(Եփրատայ, Կարօլիկ Քոյրերու  
մենասանին առջեւ, 25 Օգոս. 1908)